

## ԱՐԵՎԵՏՏԻՒ

(Ծար. տե՛ս «Բազմավեպ» 1944, էջ 19)

Հաղիւ կը կործանի Հռովմ, կը կանդնի  
Վենետիկ: Առաջինը կը սկսի իր տէրու-  
թիւնը՝ թագաւորներով (ըստ աւանդու-  
թեան), կը ծաղկի ու կ'աշխարհակալէ՝  
հիւպատոսներով, կը հասնի մեծութեան  
դագաթը՝ Օգոստոսով եւ իր բնիկ ինքնա-  
կալներով, եւ ի վերջոյ կը քանդուի՝ օտար-  
ազգի կայսրներուն երկպառակութիւններով  
եւ բարբարոսներուն ասպատակութիւննե-  
րով: Վենետիկ՝ կը հիմնուի ձկնորսներով  
եւ փախստական դադթականներով՝ նոյն-  
իսկ բարբարոսներուն արշաւանքներուն հե-  
տեւանքով, կը սկսի իր իշխանութիւնը  
տրիբուններով եւ հիւպատոսներով, կը  
ծաղկի, կ'աշխարհակալէ ու մեծութեան  
դագաթնակէտը կը հասնի իր տոժերով,  
կը հիւծի ու կը տկարանայ վայրագ թուր-  
քերուն յարձակումներով, եւ մանաւանդ-  
ներքին անբարոյ ու անկարդ չուայտու-  
թեամբ, եւ ի վերջոյ կը տապալի Նավո-  
լէոն Պոնափարդի տմարդի հարուածին ներ-  
քեւ:

Հոռվմ հազիւ 7-8 դարերու անդորր, փայլուն եւ գործօն ըրջան մունեցած է, իսկ Վենետիկ՝ իր հազար երկու հարիւր ու աւելի տարիներու խաղաղ, բարդաւած եւ բեղմնաւոր կեանքի եւ տիրապետութեան ըրջան մը: Հոռվմ՝ զէնքով, արիւնով ու բռնութեամբ աշխարհակալեր է, իսկ Վենետիկ՝ տիրապետեր է դիւանագիտութեամբ եւ վաճառականութեամբ: Մինչ Հոռվմ անկարող եղած է զերծ ու անխախտ պահել իր կայսերական զահը օտարներու տանձգութիւններէն, վենետիկ ընդհակառակն՝ տասնըմէկ դարերու ըրջանին՝ երբեք թոյլ տուած չէ՝ որ օտար մը, նոյնիսկ իտալացի՝ որ իր բնիկ ծնունդը ըրլլայ, կարևոսայ իր տոժական զահին վրայ բարձրանալ: Ան միշտ եղաւ, ապրեցաւ ու գործեց աղաս, անկախ, ինքնա-

գլուխ, ո՞չ երբեք հպատակ օտարին, ո՞չ  
մէկ քաղաքական ու կրօնական կուսակցու-  
թեան պատկանող, ո՞չ մէկ իշխանութեան  
ենթարկուած, հաղիւ քանի մը ներքին յու-  
զումներ ունեցած, այլ միշտ բացարձակ  
եւ միակ տէրը իր բախտին ու ճակատա-  
գրին: Ան, իր կեանքի արշալոյսին իսկ,  
ո՞չ միայն կրցաւ տոկալ ու դիմադրել  
վայրագ ասպատակութեանց, այլ եւ ուժեղ  
ամբարտակ մը կանգնեց Միջին դարու տի-  
րող աւատական ոգույն ու վարչաձեւին  
դէմ, որով մուտք չդտան հոն անոր  
պատճառած աւերածները, մինչ անդին  
բոլոր եւրոպա կը եր՝ գերի դարձած էր  
անոր ազգեցութեան. եւ այսպէս յաջողե-  
ցաւ Վենետիկ անեղծ պահել իր ազատա-  
կան, կրօնական ու հայրենական աւանդու-  
թիւնները:

Վենետիկի նախկին բնակչութիւնը, ինչ-  
պէս ըստնք, կազմուեցաւ հին վենետիկոյ  
փախստականներէն ու զաղութներէն, ո-  
րոնք եկան ձուլուեցան լճակներուն բնիկ  
ձկնորսներուն հետ, չխղելով սկիզբը ի-  
րենց առնչութիւնները այն քաղաքներուն  
հետ, որոնք իրենց նախկին ծննդավայրն  
եղած էին: Ասոնց մէջ ամենէն կարեւորն  
ու մերձաւորն էր Փատուա կամ Պատա-  
ւիոն քաղաքը, որ ժամանակէ մ'ի վեր  
իր վաճառքներուն շտեմարանն ունէր  
Ռիալթոյ (Ռիվոյ-ալթոյ) կոչուած կը զգ-  
ոյն վրայ, ուր 421 թուականին աւան  
մը հիմնեց, եւ հոն տրիբուններ եւ հիւ-  
պատուններ դրկեց՝ իբր կառավարիչ, ուր  
եկեղեցեակ մ'ալ չինեց: Այդ ժամանակէն  
մինչեւ վերջը, իբր տասներեք դար, ո՞չ  
մէկ բարբարոս, ո՞չ մէկ թշնամի՝ յոյն  
կամ գերման, ո՞չ մէկ իշխան կամ թագա-  
ւոր, չյանդնեցաւ երբեք ոտք կրիմել հոն  
դէնքով: Ո՞չ մէկ ուժ կամ բռնութիւն,  
ո՞չ մէկ աղջտ կամ պատահար բնաւ չփո-  
փոխեց անոր ինքնատիպ կեանքը: Անոր  
եղական գիրքը, եւ այն ափյափոյ կանդ-  
նումը եւ ծաղկումը՝ այնպիսի ափշեցու-  
ցիչ ու խորհրդաւոր պարագաներու մէջ՝  
հիացումէ աւելի բան մը կ'ազդէր իրեննե-  
րուն եւ օտարներուն վրայ: Անոր չափա-  
զանց խիստ եւ անողոք վարչութիւնը, որ

1944

Երբեք անպատիւ չէր ձղեր ո՛ւ եւ է ոծիր, որ կընար պետութեան կամ կրօնքին չի-մերը խախտել, սարսափի կը ծաւալէր շուր-ջը: Եւ այսպէս կը ստեղծուէին անոր շուրջը ու կը ծաւալէին սոսկալի զրոյց-ներ, վարչութիւն մը դժու ու անազորոյն, որուն բանտերուն անուններն իսկ Rozzì, Piombi, եւն, ուր թոյներով եւ տանջանք-ներով կ'անհետանային դատապարտեալնե-րը, սարսափի կ'ազդէին լողիներուն: Հո՞ որմերը ականջ ունէին, փականքները՝ աչք: Լուսեսները՝ քահանայի սարեգոս ու պարողներու զգեստ կը կրէին, գիշերը՝ ստուերները կը լսէին ու կը տեսնէին, ու խոր մութին՝ պարկեր կը նետուէին ջըր-անցքներուն մէջ: Երբ կէս զիշերին կարմիր բոցով կոնսուլ մը կը շրջէր նեղ ու մութ ահութողով: Այս եւ նման զրոյցներ կը շրջէին ժողովրդեան մէջ, որոնք յետոյ կը ծաւալէին դուրս:

Անժխտելի է՝ թէ Վենետիկ հզօր ու մհծ-եղած է միշտ, մանաւանդ երբ ան կ'ողո-րէր վայրադ ասպատակութեանց եւ բնու-թեան տարերքներուն դէմ, երբ իստրիոյ եւ Ալպեան լերանց մարմարներով՝ իրեն եւ իր հոռվմէական հոգւոյն արժանաւոր ապարանքներ կը կառուցանէր, երբ զին-ուած հապճեպով՝ իրեն զօրավար ունե-նալով Ս. Մարկոսը՝ կը վաղէր դէպ ի Մալամոքոյի անցքը, սպասապուռ փրչ-րելու յանդուգն թշնամին՝ որ մինչեւ քա-դաքին դուռը հասած էր: Ան դիմադրեց կայրներու, հունգար թագաւորներու, կայրներու, ծովական պատուացան յելու-ջեւ կորակոր ինկան, պարտուեցան յելու-զակներ, ծովահներ, Դապթատիոյ ծովա-քանց վրայ բունած ոլաւ Նարենտացիներ եւ Ուսքոքներ: Նոյն իսկ փոանկ ու գեր-ման ինքնակալներ ստիպուեցան յարգել ա-նոր ազատութիւնն ու անկախութիւնը, Բիւզանդիան կայսերութեան կաշուական կամ կրօնքին չի-մերը կախութելով զինքը: Ան՝ ամբոցներէ կից նկատելով զինքը, հզօր եւ ապահով ու պարխապներէ զուրկ, հզօր եւ ապահով կը զգար ինքընիքը, պատսպարուած իր ամբումախուտներուն մէջ, որոնց դէմ կու

Միանալ Աղբիականին եւ անոր ափունք-ներուն, այլ եւ կեղրոնն եղաւ Միջերկրականին վաճառականութեան, մայրաքաղաքը՝ ամենէն մեծ գաղթային պետութեան, միակը դուցէ բոլոր Միջին գարուն մէջ, քաղաք մը՝ զարմանալիօրէն ճոխ, փարթամ եւ բարդաւած, լի քաղաքակըրթութեան բոլոր հարստութիւններով, արուեստներով եւ հրապոյլներով։ Անոր աշխարհագրական դիրքն ալ եղական բան մ'ունէր. անջատուած ցամաքէն, ջուրով շրջապատուած, իր պատմական գոյութեան շրջանին աչքերն եւ ուշը յառած էր դէպի արեւելք, որուն զանձերն ու ճոխութիւններն այնքան հրապուրիչ էին, թէ՛ իր դոյութիւնը պահելու եւ թէ՛ իր դիրքն ու իշխանութիւնը ամրացնելու համար։

Ոչ նուազ դիտողութեան արժանի է նաև այն հոգիբանական կէտը, որով վենետիկցին՝ մասուկ հասակէն իսկ այնքան յարած ու փարած էր իր բնիկ քաղաքին, որ իր բոլոր ուժերն ու ձիրքերը անոր մէծութեան ու զօրութեան նուիրեց։ Վենետիկեան հոգին խառնուրդ մ'էր անձնութիրութեան եւ զոհողութեան, որով իր բոլոր անձը, իր կամքը, իր շահերը, իր կեանքը դրած էր ամբողջովին հայրենիքին տրամադրութեան տակ. ինչ որ շատ քիչ ժողովուրդներու մէջ պատահած է։

Եւ յիրաւի զարմանալի եւ ափչեցոցիչ բան մ'ունի Վենետիկի վարչական կազմը, որուն նմանը՝ զարերու պատմութեան մէջ՝ շատ հաղուագիւտ է, — բայց միայն հին յունական քանի մը քաղաքներու մէջ, ինչպէս՝ Աթէնք, Թերէ, Սպարտա — ուր ամէն մէկ անհատ կ'աշխատէր, կը գործէր, կը նաւարէկէր, կը շինէր, կը գնոէր՝ իր քաղաքացիներուն ու հաւասարներուն հետ, առանց ուրիշ տէր մ'ունենալու, բայց միայն օրէնքը ու հասարակաց բարին։ Կը կրէր ան եւս աւելի հին Հռովմայ քաղաքական վարչութեան տիպարը, որուն մէծութիւնը եւ հեղինակութիւնը կը պատկերացնէր իր մէջ՝ աւելի քան ուրիշ ու է ժողովուրդ կամ պետութիւն։ Ան գիտաւ իրազործել այնքան հոգիներու միութիւնը եւ ձուլումը, միակ նպատակի

մը շուրջը, այն է՝ հայրենիքին մեծութեան ու փառքին, եւ հակառակ այնքան այլաղան կիրքերուն՝ որ կը յուղեն սոսկական անհատները՝ կրցաւ անխախտ եւ միօրինակ պահել Հասարակագետութեան այն վիթխարի զանդուածը։ Ո՛ եւ է ընկերութիւն մը, եւս աւելի՝ զանաղան վայրերէ հաւաքուած ժողովուրդ մը կառավարել, բախտի կամ պարագաներու խնդիր չէ՝ այլ մեծ ու դժուարին արուեստ մը, հուժկու կամքի եւ հեռատես մտքի գործ մը, եւ մանաւանդ իմաստուն օրէնքներու կարգադրութիւն մը՝ որուն պէտք է հպատակին նոյնիսկ վարիչները, որոնք ի բնէ խիստ կամ թոյլ նկարագրով, ինչպէս նաև իշխանասիրութեան անյաջ տենչէն բոնուած, յաճախ կ'երթան կը բախտին այն վարչական մեքենային դէմ, անկարող ըլլալով բարեբախտաբար թիւրել զայն կամ խախտել անոր ուղիղ ու բարեկարդ ընթացքը։ Ինչպէս վիթխարի մեքենայ մը, բազմաթիւ այլաղան մասերէ բաղկացած, — ուր բոլորն ալ իրենց յատուկ տեղերը գրաւած, մեծն ու փոքրը, երագն ու դանդաղը, զանաղան՝ բայց կանոնաւոր շարժումներով օժտուած, — կը կազմէ կատարեալ ու միաձոյլ ամբողջութիւն մը, որ անդամ մը լարուած ու յարդարուած, կը շարժի ու կը գործէ ահազին ուժ մը ստեղծելով։ Այսպէս ալ պետութիւն մը, երբ զիտնայ օգտագործել անհատական ուժերը, որ նոյն ուղղութեան ներքեւ՝ միաձոյլ եւ համաձայն դործակցին ու ծառային պետութեան շահերուն, եւ միւս կողմէ քանդակէ խորապէս քաղաքացիներուն սրտին մէջ անձնուիրութիւն եւ զոհողութիւն, սերտ ու անկեղծ սէր հայրենիքին հանդէպ, այն ատեն դուրս կու գայ իրաւցնէ այնպիսի ուժեղ ու դործօն քաղաքական մարմին մը, որուն բոլոր շարժումներուն ճշգութիւնն ու կանոնաւորութիւնը կարող կ'ըլլայ հրաշլիքներ արտադրել։

կան գործողութիւնները եւ հրամայել նաւատորմիդին։ Սակայն պահեց իր չքեղ տիտղոսները, եւ հանդիսաւոր արարողութեանց մէջ, երբ կ'երեւէր ան իր հոյակապարազով, առջեւէն կ'երթային զինակիրներ, գրօշներ, փողեր, աւատ պաշտօնեաներ՝ որ կը կրէին անոր փղոսկրեայ զահաւորակը եւ ոսկեթել դիպակով հովանոցը, անոր իշխանական սուրն ու չքարարձը։ Կը հազնէր ան իր ոսկեհուռ եւ արծաթահիւս ծիրանին, որուն զառքաշ ծոպէրը վեր կը բռնէին երկու բարձրաստիճան պաշտօնեաներ, ոսկեղիպակ պճղնաւորը՝ կնդմենիով եղերուած, բեճեղեայ զլխաղիրը, ոսկեղն թագը, որ յետոյ տոժական եղջիւրաձեւ խոյրին փոխուեցաւ, մերթ ականակուռ եւ ոսկեհիւս դիպակով պճնուած, եւ մերթ ոսկեթել մետաքսով բոլորուած։ Անոր ետեւէն կ'երթային՝ բարձրագոյն պաշտօնեաները, Տասանց Խորհուրդին անդամները, պետական փաստարանները, Սուրբ Մարկոսի Հոգաբարձուները, Ծերակոյտը, եւն., իւրաքանչիւրն իր պաշտօնին կամ աստիճանին շքեղ ու պերճ տարագով, որոնք աւելի պատկառելի ու հմայիչ կ'ընէին գերազոյն պետին իշխանութիւնը։ Իշխանական ցոկանաւը՝ խարսխուած կը մնար նաւակայքին մէջ՝ սպասելով անոր մէկ ակնարկին։ Տոժական պալատին մէջ՝ առիւծին որկորը կ'ընդունէր դաղոտուկ զըրպարտութիւնները։ Հոն, Վերոնեզի խորհրդադար ձեղունին տակ, երեք Խորզարկուները՝ Կարմիրը մէջտեղ ու երկու Սեւերը՝ անոր երկու կողմերը, կը խորհրդակցէին պետական ամենէն փափուկ ու կնճռոս խնդիրներու մասին։

Հանդիսաւոր արարողութեանց մէջ՝ Քահանայապետէն, կայսրէն եւ թագաւորներէն անմիջապէս վերջը, տոժին պատուոյ կարգն էր, առաջ քան ո՛ եւ է թագաղարմ իշխաններ։ Անոր իրաւունքներն էին, ընդունիլ հանդիսապէս գեսպանները, նախադահել բոլոր ժողովներուն, Աւագ խորհուրդին, Ծերակոյտին, Տասանց ժողովին եւ այլն։ Բոլոր պաշտօնական գործողութիւնները իր կնիքը կը կրէին, դրամը իր անունով կը կտրուէր, իրեն կը պատ-

կանէր՝ անուանել վենետիկի Պատրիարքը, Սուրբ Մարկոսի կանոնիկոսները եւ անոնց գահերէցը։ Ինքն էր՝ որ կը ներկայացնէր Աւագ ժողովին բոլոր առաջարկութիւնները, որոնց վրայ պէտք էր որ վիճուէին եւ որոշուէին՝ լիուլի ազատութեամբ՝ նախ քան ուրիշ ո՛ եւ է խընդիր։ Ուրիշ ամէն բանի մէջ՝ իր խորհրդականներուն իսկստ եւ յարատել հսկողութեան տակ էր։ Ան չէր մասնակցէր բնաւ Խմաստուն (Savii) կոչուած խորհրդականներուն որոշողութեանց։ Ծերակոյտին մէջ անոր ձայնը կամ քուէն հաւասար էր ո՛ եւ է ծերակուտականի քուէին։ Իր անձնական կարծիքը՝ պէտք էր տեղի տար Պետական երեք փաստաբաններուն ըրած որոշողութեանց։ Ան կընար նոյն խակ գատի կանչուիլ այդ իշխանաւորներէն՝ ինչ ինչ դէպքերու մէջ։ Եւ մինչեւ իսկ գահընկէց ըլլալ Ծերակոյտին ձեռքով։ Ելրէ՛ք ո՛ եւ է Սահմանադրական վարչութիւն ա՛յնքան խստիւ կաշկանդած չէր իր գլուխը կամ պետը, ինչպէս ըրած էր Վենետիկ իր տոժին։

Զափազանց բարդ էր Վենետիկոյ Հասարակագետութեան սահմանադրական կազմը։ Ամէն անդամ որ քաղաքին մէջ յուզում մը կամ ըմբռաստութիւն մը պատահէր, առիթ կու տար նոր օրէնք մը, նոր իշխանութիւն մը կամ պաշտօնական մարմին մը հաստատելու, որով աւելի կը խստանար հսկողութիւնը ու աւելի ճշգորէն կը գընդուէին պաշտօնեաններուն իրաւունքները կամ պարտականութիւնները։ Ասոնց մէջ գլխաւոր տեղը կը գրաւէր Տասանց ժողովը, որուն անդամներէն երեքը կը նշանակուէին իբր Գլուխք ժողովին՝ եւ կը կոչուէին երեք Խուզարկուք, որոնց պաշտօնն էր՝ հսկել պետութեան ապահովութեան վրայ, քննել ո՛ եւ է ամբաստանութիւն, գատել հայրենիքին մատնիչներն ու դաւագիրները, ու պատել զանոնք։ Անոնց իշխանութիւնն անսահման էր, վը ճիռները՝ անբողքելի, ու կը վայելէին Աւագ ժողովին ու Ազնուապետութեան վլուլի վստահութիւնը, կը հսկէին ամենուն ու ամէն բանի վրայ, վարիչներուն,

պարտականութիւններն ու իրաւունքները  
լաւ կը ուղարկած ու իրենց սահմաններուն մէջ  
ճշդիւ ամփոփուած էին, եւ միւս կողմէն  
բոլոր անհատական ուժերը միացած եւ  
ձուլուած, նոյն ուղղութեան ներքեւ միա-  
սիրու եւ համաձայն գործակցելու եւ ծառա-  
յելու յօդուած հասարակաց բարոյն, շահե-  
րուն եւ փառքին, եւ վերջապէս, խորապէս  
քանդակուած անոնց սրախն մէջ անձնութ-  
րութեան եւ զոհողութեան վսեմ հոդին,  
ինչպէս նաեւ սերտ ու անկեղծ սէրը հան-  
դէպ հայրենիքին: Ահա կամքերու եւ ու-  
ժերու այսպիսի ձուլումէ մը՝ կարելի է  
երեւակայել՝ թէ ինչպիսի՛ ուժեղ վարիչ  
մարմին մը դուրս կու գայ, որ կարող  
կ'ըլլայ արտադրել այնպիսի աննախընթաց  
հրաշալիքներ, որոնք մարդկային պատ-  
մութեան մէջ կը գրաւեն լուսաւոր գիրք  
մը եւ կը մնան անջնջելի: Ահա՛ ինչ որ  
կ'երեւի Վենետիկի պատմութեան մէջ:

Ան, իր հիմնարկութենէն հազիւ հարիւ-  
տարի վերջը (554 թուականին), այնքան  
ամուր եւ զօրաւոր կը զգայ ինքինքը, որ  
կը սկսի իր աշխարհակալութիւնը: Կը  
միանայ հիւզանդիոնի կայսրութեան զօ-  
րավար՝ հայկազն ներսէ պատրիկին հետ  
գործելը դուրս վտարելու իտալիայէն ե-  
լոնդոբարթացիներուն առջեւ հօգոր թում-  
մը կանգնելու, կ'ընկճէ՝ կը փառէ իրե-  
մօտիկ վտանգաւոր թշնամիները, կը մաք-  
րէ իր ծովածոցին ափունքները վայրա-  
յելուակներէն, կը խորտակէ Հունգա-  
րանձէ անոնց ասպատակութիւնները  
արշաւանքները, կը տիրէ Դավթափոյ ո-  
բոլոր Աղրիականին, ջարդուիշուր կ'ը-  
նորմանտացիներուն նաւային ահազին գ-  
րութիւնը որ իբր պատուար մը կ կանգնա-  
էր արեւելքի ճամբուն վրայ, կը տապա-  
այդ պատուարը, կը բանայ Միջերկրակ-  
եւ Յոնիական ծովերուն զոները, կը տի-  
րութիւն կեւ կառանենուուն, կրետէի, և

\*\*\*  
Պետութիւն մը այսպիսի իմաստուն օ-  
րէնքներով կաղմակերպուած, ուր բոլորն  
ալ՝ մէծն ու փոքրը, բարձրն ու ստորինը,  
խղճմորէն իրենց յատուկ գործին ու  
ծառալութեան յարած ու փարած, ուր

պոսներ, վաճառատուններ: Խոր արեւելքի պողոտաներուն վրայ կը նշմարուի իր ճոխ կարաւաններուն տողանցումը: Մարքոյ Փոլոյ կը կտրէ կ'անցնի խորին Ասիոյ բոլոր երկիրները, լեռներու, անապատներու և աւազուտներու մէջն կ'երթայ թաթարներուն աշխարհը եւ մինչեւ ձենաց սահմանները: Մոնղոլները, Պարսիկները, Արաբացիք եւ Հնդիկները՝ իր գրամը միայն կը ճանչնային: Ի՞նքն էր՝ որ առեւտուրի եւ գիտական խուզարկութեանց նպատակով առաջին անգամ ոտք կը դնէր կեդրոնական Ասիոյ Փամիլը կոչուած լեռնոտ գաւառին 5000 մեղը եւ աւելի բարձր սարահարթին վրայ, ինչպէս նաեւ Մոնղոլիոյ Կոպի կոչուած անվերջ՝ անձայր անապատին խորերը, որ Սեպերիոյ եւ Մանչուրիոյ մէջ կը գտնուի: Ամէն տարի հաղարաւոր նաևեր դուրս կ'ելլէին իր նաւահանգստէն ու երեսուն հաղար նաւաստիներ կ'երթային ցոկանաւերով Միջերկրականին, Արշաբեղագոսին ու Սեւ ծովուն ափունքներուն վրայ ծաւալելու իր վաճառքներն ու տիրապետութիւնը: Իր ոսկեթել գիտակին առուտուրը միայն՝ խտական քաղաքներուն հետ՝ կը շահեցնէր իրեն տարին՝ երկու միլիոն վենետիկանուկերամ (Zecchini) կոչուած, ու տասը միլիոն՝ օտար երկիրներուն հետ: Իրեն միջոցով էր՝ որ կը կցուէին իրարու Տրապիզոն ու Մոսկուա, Ազեբասանդրիա ու Լոնտոն: Ան ինչպէս վարուեցաւ ու բանակցեցաւ Փրեդերիկոս Շիկամօրուս կայսեր հետ, նոյնպէս վարուեցաւ Բիւզանդիոնի Պալէոլոդ կայսեր, Զարին, Խալիֆային, Սուլտանին եւ մէծ Խանին հետ: Բուռ մը մարդիկ զլուխ կը հանէին այս մեծով ու յանդուդն արարքները: Պարզ վաճառատու կաններ, մասախուզով սեւցած ու խոնաւութեամբ տժզունած դէմքերով, աշխարհակալներ կը դառնային արշաբեղագոսներու: Տանտոլմներ, Քուրիբիններ, Փոսքարիններ, Վենիերներ, Մորոզիններ, Մոշենիկոններ, Սանուտոններ, իրենց ծախքով իրենց հաշուին՝ կը զինէին նաւասոր միջներ ու կ'երթային տիրանալու Յոնիական կղզիներուն: Նավաճիկիններ՝ լեռնոտի գուշակը կ'ըլլային, Սանուտոններ՝ Նաքսա-սի եւ Փարոսի իշխաններ: Սոսկ առեւտրականներ՝ Հույս ապրելու, եւ չքեղ վիրիմներ տաճարներուն մէջ՝ հոն հանդչելու համար: Ալոյիուէ Մոչենիկոյ՝ Ծերակուտին մէջ ազօթք մ'ընելու պահուն՝ կ'աւանդէ հողին: Հենրիկոս Տանտոլոյ 84 տարեկան տոժ ընտրուած, Դ խաչակրութեան միացած, կ'երթայ կը տիրէ Բիւզանդիոնի, ու կը մէրժէ կայսր ըլլալ իր Վենետիկին կարօտով, ու հոն կը մեռնի իրը 90 տարեկան, Ս. Սովիայի մէջ թաղուելով: Վենետիկոյ մէջ է՝ որ Ազեբասանդը Գ. Քահանայապետը ու Փրետերիկոս Շիկամօրու գերման կայսրը՝ կը հաշուուին իրարու հետ, որով կը վերջանայ լոմբարտական գաշնակցութիւնը: Ղազար Մոչենիկոյ՝ կանգուն իր նաւուն կամքջակին վրայ՝ հայրենի գրօշը ձեռքին մէջ՝ թշնամի ուումբէ մը տապալող մէծ կայսրին տակ կ'իյնայ կը ջախջախուի: Ֆամակոսութայի գիւցազը՝ Մարկոս-Անտոնիոս Պրակատին, երբ վայրադ թուրքերը մորթաղերծ կ'ընէին զինքը, «Ողորմեա՝ ինձ» սաղմոսը մը մնջելով՝ կը տոկար այն ահուելի տանջանքներուն: Կարուոս Ծենոյ՝ Հասարակապետութեան ծառայութեան մէջ քառասուն վէրք ստացած, տակաւին արխաբար առաջ կը վարէր իր գործերը: Վեթթորէ Փիզանի՝ բանստարկուած շղթայակապ՝ կը հանուի զնտանէն որ երթայ Քիոնձնիա՝ յաղթէ ձենովացւոց: Փրանչեսքոյ Մորոցին՝ Պեղուպնիսական մակդիրը կ'ընդունի Մոռէայի մէջ իր տարած յաղթութեանց եւ քաջութեանց համար: Այս կանացի հանդերձով՝ բայց մէծասիրո մարդիկը, հանդարտ, սակաւախօս, կորովի ու գիտնական, կը թուէին ըլլալ Պլուտարքոսի գիւցազներ, տաճարներու մէջ կանգնած անդրիներ: Ու երբ անոնք կը հաւաքուէին ժողովի՝ Տոժական պալատին մէջ, սոսկ քաղաքացիներու հաւաքումէ մ'աւելի՝ պիտի կարծուէր թագաւորներու կամ կայսըներու համախումբ մը: Անոնք, ինչպէս երգելով կը հաստատէին իրենց լճակին մէջ վիթխարի ցիցեռո, կառաւուչւու: Հա-